

## ԱՐԴԱՒԻՒՐ ՀՕՇԱՊԵՐԵԱՆ

Բ.

(Ծար. տես. Թզմ. 1921, էջ 169)

Քերթուածներու և արձակ բանաստեղծութիւններու առաջին մաս մը միացուած է դրական Ավագնաւորութիւնը տիտղոսին տակ: Պարզ տիտղոս հոգույ մը որ նոր կը սկսի գրել: Մինչև 43 էջը արձակ գրութիւններ են:

Գրական Ավագնաւորութիւնը կը բացուին պատկերով մը, Պայծառ Գիշերներ, ինչ աւելի յարմար նիւթ տղու մը շարադրութեան քան այսպիսի տիտղոս մը: Մեզմէ ով, պայծառ գիշերներուն, յափշտակուած չէ լուսնի խաղաղ սպիտակութեամբը, կամ զիտած աստղերուն լոյսը, անհամար, ուրանը կը փայլին և կը գողղոցին, կամ կապոյտ՝ մութ ու պայծառ միանգամայն, ուր զով ող մը կը շնչէ: Եւ եթէ մարդու գույքը տեղական զոյն տալ, պիտի զիտէինը այս լոյսերուն ազդեցութիւնը, քաղաքին այս կամ այն ինչ մասերուն վրայ, և ըստուերներ որ անոնք կը ձգեն կամ կը ձեւացնեն:

Բայց Արշաւիրի Պայծառ Գիշերները թիչ մը տարբեր են: Նախ կը սկսի իր գիշերը վերարյասի արևով: Ա՛յ որովհետև չէ ուզած սկսիլ իր գիշերը պայծառ լուսովը: այլ որովհետև ուզած է զգացնել թէ վերջալոյսի արեւը կը նմանի մէկու մը «որ հիւծական ախտող վարակուած» մահուան գիրկը կը դիմէ յամրաբար»: Եւ թիչ վերջ թէ ան «մարեցաւ... վաղաշէջ կեանքի մը պէս»:

Ոհաւասիկ բոլոր Արշաւիրը, անմիթաբ տիրութեան թանձր խաւ մը իր ներսը կը կազմէ, և իրը գիրա մը, մրուր մը կը ձեւացնէ հոն: Տիրութեան այս ամպերովը անգամ մը աշքերը այլայլած, ան այլ ևս իրերը իրենց քնական կարգին մէջ չտեսներ: Երկինք այլ ևս շնայիր, բայց եթէ «Երկայն խոկումէ մը վերջ» եւ աշքերը ընդերկար սեւենելէ մը վերջ է միայն որ հոն կը տեսնէ «մետաքսեայ գեղեցիկ գորգ

մը աղամանգներով զարգարուն»: Նոյն իսկ երբ լուսին ալ ելէ «նազելաճեմ և արծաթափայլ» հրապուրիչ ակնարկ մը միայն կը նետէ «իր դիւրախար սիրահարներուն»: Ճիշդ մենք չենք հասկնար թէ որոնք են լուսնի այս «դիւրախար սիրահարները» բայց այս կը ցուցնէ թէ ինքը, Արշաւիրը, սիրահար մըն էր կոորդած սրբաւերու: Զինք չկրնար միթարել նաև «բնութեան պերճախօս բանաստեղծը, ... սոխակ», և եթէ ան «իր գեղգեղուն երգերով» անհուն երջանկութեամբ կը պարուրէ իր հոգին, անոր համար է որովհետեւ անոր ձայնը «բաղցը» է ու «մելանուշ»:

Բոլոր այս բաները, պայծառ գիշերներ, աղամանդաղարդ երկինք մը, արծաթափայլ լուսինը, պերճախօս սոխակ մը, կը ձգեն զմարդ թիչ մը ցրուելու և զրօսնելու ալ, ինչո՞ւ ոչ, վոստիրոնի վրայ, բայց Արշաւիրի զգացութերու հոսանքը յանկարծակի իրենց քնական ընթացքն կը շերին և տարբեր ուղղութիւն կը բռնն: Տիրութեան այն թանձր խաւը որ իր ներսն է, զինք իրեն կը քաշէ և ինք անոր մէջ կը նետուի՝ ինչպէս յորժանքի մը:

Մենք զինք այլ ևս աղէկ չենք հասկնար, իր խօսքերը կը նմանին յօրծանքի մը մէջ խղզուողի մը անորոշ հոնդիւններուն, և մենք չենք զիտեր այլ ևս թէ ինչն է ասոնց մէջ պայծառ գիշերը:

«ինչ է կեանքը, առեղծուածը թաքուն, յարենան բնութեան, երբեմ ցուրտ, երբեմ տաք, երբեմ մութ և երբեմ լոյս, անա ուրուանկարը կեանքին: Արեգակը կը մարի նորէն ծագելու համար... մենք կը զիտենք պայծառ գիշերները, բայց այդ հոգեկան ուրախութեան մէջ տրտութիւն մը չկայ միթէ, երբ ըրբենք մեր յիշատակները, ամենուն սրտի խորը անրուժելի խոցեր են թաղուած, սպիներ՝ որոնք ամենափոքը շփումով իսկ կ'արիւնին: Առանց ցափի, առանց տառապանքի սիրտ չկայ, աշխարհ համայն ցափի ովկէան մըն է, զառնութեան հսկայ բաժակ մը, որմէ ամէն ոց պարտի ըմպել անպայման»:

Պիտի չըսէի՞ց միանձնական ճգնաւորի բու վրայ ուզած է խօսիլ: Եւ մեծ բան մը բարոյական ճառի կտոր մը, որ կը բարողէ աշխարհիս ունայնութեանց վրայ, զոր Արշաւիր միտոք պահած է և կ'ընդորինակի: Բայց ահա իմաստափրական խօսք մ'ալ կը զնէ մէջը, որ կը ցուցնէ թէ իր տիրութիւնը շատ բարձր աղիւրէ կը բդիի և կը հոսի. «Արշարեւ մարդկային մտքին սահմանաւորումը անգում ցաւ մը չէ՝ մարդուս համար» կը կանչէ անիկայ:

Արուեստ կամ ճիշդ, սովորական զգացում մը չէ որ կը յայտնէ այս տղան:

Այս չափանաց կարգէ դուստ տիրութիւնն է որ կ'աւրէ միշտ իր պատկերը և մինչեւ վերջ: Հազիւ լուսնի ճառագայթ մը կը ծագի իր պատկերին վրայ, և ահա տիրութեան ամպեր վեր ելլելով իր ծոցէն կը ծածկեն զանիկայ թանձը խաւով մը և զինք զարձեալ միութեան մէջ կը թողուն:

«Լուսինն անտարբեր կը ճեմէ լուս, և կը մտածեմ երկար թէ այդ պայծառ գիշերին ցանիներ ինծի պէս երկար ու տաժանելի լոգանըներէ վերջ՝ մնացած են ծովերու անհունութեանը մէջ՝ առանց երբէց կարենալու ցամաքը համանիլ»:

«Խօսիլ կ'ուզեմ այդ վեճաշուց թագուհին հետ, բայց ան լուս է, միշտ համեստ հարս, իմ ցաւերուս անկարեկից»:

Միշտ համեստ հարս, սոսկալի տանջանք մըն է մոլորական պատանւոյն համար: Բայց մենք պիտի հետևինը իր հոգւոյն ցաւագին պատմութեան, որ մեծ է, ճգիչ և դասերով լիցուն:

Յաջորդ կտորներուն մէջ Արշաւիր կը խօսի հաւատքի վրայ, Յոյսի և բնականարար նաև Սիրոյ, այս վերջնոյն մէջ: Հաւատքին տակ գրած է համաստարար: Այս ծանօթութիւնը կրնայ մտածել տալ՝ թէ նա զայն ուրիշ գրուածքէ մը համառուած է, բայց կրնայ նշանակել նաև թէ նա շատ բան ունէր գրելու այս տիրողուսին տակ, բայց համառու կապած է: Այս կտորներուն մէջ Արշաւիր դպրոցական է, և կ'իմացուի որ իր ուժէն բարձր նիւթե-

բու վրայ ուզած է խօսիլ: Եւ մեծ բան չէ կրցած ըսել. կը ցուցնէ միայն որ ինք մտքի պատրաստութիւն մ'ունէր, որ միշտ զինք կը մղեր լուրջ նիւթերով զրաղելու:

Պատերազմի տեսարաններ գրուած բովը նա կը մտնէ արդէն իրական կեանքին մէջ: Նա զասիկայ գրած է Պալքանեան պատերազմի ժամանակ, երբ զպրոցական ըշջանակի մէջ, կ'երեխ, վիճած են այս պատերազմին օրինաւորութեան վրայ: Նա կը յայտնուի անպայման խաղաղասէր մը, և մարդկային թշուառութիւններն են, զորս պատերազմը իր ետևէն կը բերէ և ամէն կողմ կը սփռէ, որ վենք կը մղեն այս կողմը բռնելու: Պաշտպանողական մը կտորին մէջ կը խօսի Դանիէլ Վարուժանի դէմ, որ իր դպրոցի տեսուչն էր, և կ'երեխ բոլորովին խաղաղասէր զգացումներ չունէր: Արշաւիրի փաստերը պատերազմի օրինաւորութեան դէմ, տագնապեցնող ոյժ մ'ունին, առանց մտածելու որ պատերազմը արդարութեան ու իրաւանց վերջի խօսքըն է:

Նա այս պաշտպանողականը գրած է Եւրոպական պատերազմին ծագելէն յառաջ, 14 Յունուար 1914: և անոր մէջ կը յայտնէ խելք մը՝ որ ստուգի իր հասակէն շատ վեր է: Կարդացէց այս կը տորը:

«Թրանց և գերման պատերազմը նկատի առնենք: Ծանօթ դիւնագէտը՝ Պիզմարը՝ ուզեց մեծ դէպրով մը նուիրազործել գերման կայսրութեան միութիւնը: Ինչ աւելի նպատակայարմար էր քան արիւնակէզ պատերազմ մը, ուր ամրող ազգութիւններ թրուսիական բանակներու հետ կողը կողքի պատերազմէին. Ինչ աւելի հաստատուն էր միութիւնը մը կազմակերպելու համար քան զինքի եղայրութիւնը: Պատերազմը պայմանագութեան մէջ բարձր մը շուրջը բոլորուցաւ. Բայց Ալգաս-Լոռէնեան թատրերգութեան նախարանը... կը գրուէր...: Եւ ովկ կը մտաբերէր թէ տարիներ վերջ նոյն այդ գուլապարը ամրող Եւրոպան երկու կատաղի ըմբիշներու նման դէմ առ դէմ պիտի հանէր,

որոնք ամէն վայրկեան զիրար յօշտսելու կազմ պատրաստ պիտի ըլլային : Եւ բաէք, ինդրեմ, այդ աշարկու սպառազինութեանց վերջ ո՞ւր պիտի յանգի » :

Արշաւիր պատմութեան հասկացողութիւն մ'ունի որ շատ սովորական չէ :

Յաջորդ երկու կտորները ժամանակապական սխալ կարգաւ մը տպուած են. Անաւոր գիշերը գրուած է 1914 պատերազմին սկիզբները, և յառաջ զասուած է, մինչ վիշտերս զրուած է 26 Մայիս 1914, և վերջը Կարգուած. Մենք զանոնց իրենց բնական կարգին պիտի զննենք, և պիտի խօսինք նախ վիշտերս կտորին վրայ, որով աւելի հասկնալի պիտի ըլլայ Արշաւիրի հոգին :

Վիշտերս կտորին մէջ Արշաւիր դարձեալ իր Պայծառ Գիշերներու տպաւորութիւններն ունի: Յաճախ կը կրկնէ անոր մէջ յայտնած զգացումներն ու ըրած գիտերը, և գրեթէ նոյն բառերովն ու գիրցերովը, Միայն թէ հոս իր ցաւերը աւելի յորդ հոսանք մը Կ'առնեն, որովհետեւ նա արդէն իր հոգւոյ ամէն կապերը կտրած է: Հաւատը, Գիտութիւն, Այլ, Հարստութիւն, Փառը, որոնց յառաջ զինք այնչափ կը հապուրէին, այլ ևս արժէց մը չունին իրեն համար, Բացարձակ ամայութիւնն է և համակործման փլուզումը: Տաճարները թափուր կ'երեան իրեն և « հովիններն ալ իրենց հօտին շափ խոտան »: Գիտութեան « յունալատին շաղակատանը կարող չէ ծածկել ունայնութիւնն իր բանածներուն »: Այլը ուրիշ բան չէ բայց եթէ « զարշահոտութիւնը՝ զոր պարտկելու համար իր դիցուհները կը գործածեն բուրումները »: Հարստութիւն իրեն խորշելի է, որովհետեւ շուտով զիտեր է թէ « անընչութեան ջախջախուած ուկրները պատուանան կը ծառայէին այդ անհոգ ճիւաղին »: իսկ փառը « մուխ մըն է լսկ, և քիչ մը փոշի չորս հովերուն նետուած ». Այսպէս ամէն կապեր երկրիս հետ խոելէ վերջ զարձեալ կ'իյնայ այն յորժանցին մէջ. ուր քաշած էին զինք Պայծառ Գիշերներու տեսարանները: Բայց

իր մտածութիւնները դեռ աւելի տխուր կը դառնան և ճնշաւորական, ինչպէս այս տողերը. « ինչ կ'արժեն իրօց անցաւոր կեանքին անցաւոր հանոյցները: Խարուսիկ, անհիմ և յաճախ ժահրալից են անոնց »: Դարձեալ խօսիլ կ'ուզէ լուսակին հետ, որ « միշտ համեստ հարս » անկարեկից է իր ցաւերուն: Ու կը կրկնէ գրեթէ բառ առ բառ պայծառ գիշերներու այն կտորը, ուր մենց զինք այլ ևս աղջէկ չէինց հասկնար: Նա դեռ աւելի յուսեան կը դառնայ նոյն իսկ, այնպէս որ մարդ պիտի կարծէր թէ այլ ևս ապրիլ չուզեր: Այսպէս է երբ կը գրէ. « ինչ է կեանքը, առեղծուածը թացուն: Երբեմն տաք, երբեմն ցուրտ (ինձի համար միշտ ցուրտ), երբեմն լոյս, երբեմն մութ (ինձի համար միշտ մութ): Այսպէս ըսելու համար մահուան ստուերով ծածկուած, ժպիտն այլ ևս իր գէմքին վրայ ուրիշ բան չէ, բայց եթէ կարմրութիւնը վարդին վրայ, որոն սակայն ներսի զինք եթէ բանաս, կը տեսնես « որդ մը որ կը քանդէ »: Բնութեան բանաստեղծը դարձեալ կը լսեցնէ իր ձայնը, բայց չկրնար զինք միմիթարել: Կ'արթնցնէ միայն մէջը տարտամ յոյսը յափունեական հանգատի մը: Ասիկայ իրեն յոյսի միակ նշոյլն է ապրելու համար, եթէ զարձեալ այն ալ տարակուսելի ակնկալութիւն մը չէ:

Անաւոր գիշերը պատերազմի ծագելուն գրած է Արշաւիր: Արոշեալ դէպրով մը կամ որոշեալ տեղւոյ մը մէջը չէ այս գիշերը, ընդհանուր իհաւար մըն է՝ որ զինք կը պատէ իր շրոս կողմը մութը այնքան սաստիկ է, որ նա այլ ևս չկրնար իր զաղափարները որոշ դասաւորել: Անոր մէջ նա մեզ կը խօսի գայլերու մասին՝ որ « եօթ զարերու տառապանը կ'օրներգին, — անապատի մէջ մէկ հատիկ մոլորեալ ոչխարին » մասին, որ ի զուր « կը նայի երբեմն իր շորջը, տեսնելու յոյսով թերևս իր քարի հովից »: Գիշերները տիսուր կը զառնան և առեղծուածային:

« Բայց անոնցմէ ո՞րն էր այս զիշերը: Ո՞հ. առեղծուածային, անխուսափելի

գիշերն էր այս սաստկայաղթ, ուր մահուան արհաւրալու ծոցէն բխած հրցա անխէթ պարմանիներ, արեան ծովերէ պիտի արքենային թէկ, սակայն անոնց սփռած մահն ալ պիտի ծնէր կեանըր»:

Կ'երևի մոքին մէջ բան մ'ունի զոր չկրնար ամրողջատէս ըսել: Դիշերը դեռ աւելի ցաւագին կը դառնայ, գեռ աւելի յոգնատխուր, որ Ալշաւահր մեզի կը ցուցնէ երքեմնի ծիթենեաց անտառակի մը ծոցը ապաստանած մեծ հարածականը, զոր ինք կը ստորագծէ: Կը դիտէ միանգամայն թէ կու զիշեր է:

Այս մթութեան մէջէն է որ ծովէն «Խորհրդագաւոր ձայն մը յանկարծ կը պատգամախոսէ: — Ավագ հալածանըի գերմարդկային խաչակիր, տառապանըրդ գերշարանը կը կարարամ:»

Մեր յաղթանակի մօտալուս արեն է որ կը տեսնէ Ալշաւահր, և զայն կ'ողջունէ յաղթական երգով մը, արժանի մեր ամենէն աւելի հին զարերու զասականներուն, և ասիկայ արդէն շատ է զինք սիրելի դարձնելու և միշտ յիշելու:

Հ. Ն.



## ՀՆԱԳԻՏԱԿԱՆ

ՈՒՇԱԳԻՑԱՒ ՊԵՂՈՒՄՆԵՐ



Հոռովամյ «L'Osservatore Romano» օրաթերթի 27 Մայիս, 1921, թ. 125ի մէջ կը կարգանք հետեւել հեռագիրը, զոր կը թարգմանենք հոս:

Հնագիտական ՊԵՂՈՒՄՆԵՐ ՈՒՇ-Ի Մէջ: ԼՐԱԴԻՆ, 26, V. Վերադարձաւ հոս Դուկոոր Հայլ, յետ յերկար դեգերելու Միջագետաց եւ Փոքր-Ասիս մէջ. ուր կատարեց ամենանշանակալից պեղումներ քարելինաւակն ալիսաւոր քաղաքներու աւերակաց մէջ:

Նորա հետախուզումներ մասնաւորապէս կեղոնացան Ուր քաղաքին վրայ. որուն

պատմութիւնը կը համնի առ նուազն մինչեւ 8500 տարի Քիխսոսու առաջ. եւ որ կը անուն առաջ է Բաբելոնի Օրենքուր Թագաւորէն, որ գտնելով զայն բարբարոսներու ներխուժմամբ աւերուած, կրկին վերացնեց զայն Քիխսոսու 2500 տարի առաջ:

Ըստ Աստուածաշունչ պատմութեան Ուշ-ի մէջ ճնած է Աբրահամ՝ նահապետը, որ նոյն քաղաքին մեկնեցաւ խոստացուած երկիրը գտնելու համար:

Կատարուած պիղումներու արդիւնք եղան գտնուած վեց սմետագեղեցիկ պղընձէ գրուիմները, որոնք՝ հաւանաբար՝ որպէս խարիսխ կը ծառայէին արգունի աթոռի մը:

Ցիշեալգումները ծուլածոյ են. եւ որովհետեւ պղընձէ ծուլումն բաւական դժուարութիւններ կը ներկայացնէ արդւեսի տեսակետով. այս պարտազայ նոր ապացոյց մ'է քաղաքային գորգացնման ամի սատինանին, որուն հասած էին բարելացի արուեստագէտներն: Եւ քամի որ գուլիներն ի ներքուստ դատարկ էին, ցեր էին զմոննք կուպրի (ծիւթի) եւ կուի խառնդով մը: Եւ այս հիմն կ'ընծայէ Դուկոոր Հայլն, բայրութէ՝ ամենահաւանաբար Դամիկէ Մարգարէն նմանօրինակ բան մը կ'ակնարկէ, երբ իւր տեսիմներու մէջ կը խօսի արձանի մը մասսին, որ շնուրած էր «մետափէ եւ կալէ»:

Ուշ-ի մէջ գտնուեր են նաեւ երկու հիանափ միւնքեր, ցարդ բորբոքինն սննդամնօթ տիպարի. որը փայտեայ երկու քուներ են, դրսէն ծածկուած՝ կարմիր, սպիտակ եւ սեւ կիտուածերէնն պատեաններով, որոնք ամրացուած էին փայտին պղընձէ թելերու միջոցվ: Անցած հազարամետականներու ընթացքին մէջ՝ փայտը՝ փոշիացեր սպառուեր է, իսկ պատեանները մնացեր են իրենց տեղերը՝ կատարելապէս լաւ վիճակի մէջ շնորհիւ պղընձի թելի զօդերու:

Ուրիշ ամենահետաքրքրական գիւտ մ'այ է պղընձ հրաշայի խորաքանդակ մը, որ կը պատկերացնէ երկու եղնիկներ, որոնք ի զուր կը չանան փախչել գիրճնք միւսապնդող արծուագլուխ առիւնէ մը, որ զանոնք ագիներէ բռնած է: